

ԿՈՉ ԱՐՏՈՒՐԱՀՄԱՆԻ ԵՒ ԱՄԲՈՂՋ ՀԱՅՈՒԹԵԱՆ  
ԱՐԻՒՆԱԶԱՆԴ ԿԻԼԻԿԻԱՅԻՆ ՀԱՄԱՐ

Քաղաքական ու կրօնական մոլիուանդութեամբ գաղանացած թուրք բանապետութիւնը 1895-96 ին իր կազմակերպած ջարգերով Հայաստանը սպանդանոցի մը վերածելէ վերջ, Ապրիլ 1|14 էն ի վեր ամենասուկալի հարուածը կուտայ կիլիկիոյ սրախն: Եւ մենք ամենաստուր փորձառութիւնը ունեցանք, թէ թուրքիան, վարչական ինչ փոփոխութիւններ ալ որ կրէ, ըլլայ Միապետական թէ Սահմանադրական, հայացինջ սկզբունքը իր քաղաքային դաւանանքին, իր այլամերժ ծրագիրներուն հիմնակիչը պիտի կազմէ:

Կիլիկիան, Հալութեան այդ հիւրնկալ երկիրը, արիւնազանդ գերեզմանի մը վերածուած է այսօր, հին ջարդերու ատեն քանդումի տեսակներուն գերազանցօրէն վարժուած, նախճիրի ու թալանի անասնային բնապետովը մոլած խուամ խուժանին ձեռքով: Տաւրոսի լինները այսօր փոխանակ սառ ու վճիտ ջուրերու, արիւն կը հոսն իրենց երակներէն և կիլիկիան գետերը՝ փոխանակ նաւակներու, յօշուուած դիակներ կը փոխազբեն դէպի Միջերկրական Ատանա իր բալոր շրջակայքով այլես գոյութիւն չունի: Երէկի անոր կեանքէն, գոյութենէն, շարժուն եռուզեռէն այսօր հազիւ արիւնի, մոխիրի համայնապատկերը կայ մէջտեղ: Քաղաք ու գիւղեր մուսած են, ու կեանքի տեղ յօշուուած և անթազ դիակներու երկար շարքեր, քանդուած օճախներ կիսափուլ պատեր, և քանդումի ու գուլումի դժոխային տեսարաններ, հազիւ կրնան ազօտ ապացոյցը ըլլալ անոնց երէկի կենսաւէտ գոյութեան: Ոչ ոք կրնար երեակայել, թէ անցեալին մէջ կրած ա'յնքան զրկանքները, տառապանքները, թափուած ա'յնքան արիւնները մոռնալու տրամադիր Հայութեան հանդէպ, Սահմանադրական բէժիմի մը օրօվ, կեզր. կառավարութեան, Ատանայի կուսակալութեան և խուժամ խուժանին եղբայրակցութեամբ (,°) համակրական ցոյցը ա'յսքան արիւնուա պիտի ըլլար:

Քաղաքին ու գիւղերուն մէջ հայկական կամ քրիստոնէական ոչ մէկ շէնք, ոչ մէկ տուն, ոչ մէկ եկեղեցի, ոչ մէկ վարժարան. ամենքն ալ մոխիրի վերածուած են: Եկեղեցիները պըղծուած, սեղանները, խաչերը խորտակուած, Ա. Անօթները թալլուած, ամեն սրբութիւն ունակոխուած, գերեզմանազուրեկ բիւրաւոր դիակներուն նեխուններուն վրայ մինարէները միայն կը ցցուին, Հայութեան ուսմին կապուած զարհուրեկի խաչերու պէս.....:

Այս պահուս, երբ Պէլտիէի սայլակներով Սիհան և ձիհան գետերը թափուած հայերու անձանաշուած դիակները կը լողան ծումերուն երես, անդին Ատանայի մէջ ու լուսներուն անկիւնը տունէ անդէ, հարսառոթիւնէ, սիրելիներէ զրկուած 25-30,000 հայ որբեր ու այրիներ մերկ ու պատառ մը հացի կարոտ, սոսվաանջ մեռնելու դժբախտ հարկին մէջ կը գանուքն եւ երբ այս սրամաշուք տեսարանին հանդէպ, երէ կի արիւնարրու ոճրազործները, իրենց լիրը յաղթականի արիւնու գինարբառքը կը տօնեն, և երբ բանատանջուած Սրդարութիւնը խնչպինքը կարող կը զգայ ցոյց տալու ոճիրի հեղինակներուն հանդէպ, սուրէն, զնդակիւն, խաչուելին հազիւ ազատած, կիսամեռ ժողովրդին զտւակները ազիսզորմ ձիշերով. հաց, օգնութիւն կ'ազազական:

Ասոնց հոգեվարբային հառաջանկուտ ազազակները ձեզի ու դուած են ով Հայեր:

Օգնութիւն . . . բոլոր այն մահամերձ վիրաւորներուն, որոնց խոցոտուած հոգին ու մարմինը կը կոտայ վէրքերու շարաւին, անոր մահացուցիչ խորումին ատել:

Օգնութիւն . . . բոլոր այրիներուն, որոնց կուրծքերուն վրայ զեռ չէ չորցած իրենց ծունկերուն վրայ խողխողուած զաւակներուն և էրիւներուն արիւնը:

Օգնութիւն . . . դեռատի կոյսերուն և նորապսակ հարսերուն, որոնք իրենց լիուած ու մերկ մարմիններուն ամօթը ծածկիլու կտոր մը կտաւ չունին և տառապանքը իրենց խոչտանգուած մօրթին վրայ, Նեսոսի պատմուանին պէս կզգան:

Օգնութիւն . . . բոլոր վաստակաբեկ և արուն արցունքը աչքերուն խորը քարացած ծերունիներուն, որոնք իրենց անժաղ զտւակներուն յօշտած դիակներուն շուրջ բուերու ողէս կը թիածին, իրեն մնունդ անոնց նեխուամի բոյը ծծելով:

Օգնութիւն . . . բոլոր որբերուն և որբուհիներուն, որոնք տառապանքը մնունդի տեղ կը խմեն, և աւելակները, սոխիրները իրենց արցունքով կը թրջեն, մահուան ու արիւնի բաժակը մինչեւ մուրը քամած:

Օգնութիւն . . . անհայրանմայր մանկիւներու, որոնց մնունդ մատակարարող սահնքները չորցած, ու կատազօրէն վրցուած են թուրք մալեսանդներու ձեռքով:

Օգնութիւն . . . բոլոր անօնց, որոնց աղէաքին ահաւորութիւնը, տառապանքին հեղձամղձուել հառաչանքը, չարչարանքին ու սովարիւթեան աղեխարչ ազազակը արիւնու հրաւէրն է օժանդակ թոթեան:

Այդ արիւնով ու արցունքով շաղուած հրաւէրը ձեզ ուղղուած է, ով Հայութիւն Վազը արդէն խակ ուշ է, ձեր ամենագոյզն

անտարբերութիւնը, գերեզմաններով պիտի փակէ արխմագանդ դրուազը այն մեծ եղեռնին, զոր թուրք մալեռանդութիւնը վերաստեղծեց կիլիկիոյ սրբին մէջ, և որ իր հրէշութիւններովը պատմութեան բոլոր ոճիրները կը գերազանցէ:

Օգնութիւն... այդ խոշտանգուած, խաչուած, կենդանոյն այրուած, մահուան տանջանքին ու չարչարանքին բոլոր վայրագ տեսակներու փորձը իր վրայ կրած, մարտիրոսացած ժողովուրդի մը մեացըրդ զաւակներուն, անժառանգներուն, որբերուն, այրինեմը մասնացը անուշով ու ձայնով կոչում կընեմ Ձեզի, անոնց ցաւը իմ կուրծքիս տակ ու անոնց արիւնոտ արցունքը աչքերուս խորը:

Օգնութիւն, օգնութիւն, օգնութիւն... եթէ չէք ուզեր որ իսպառ բնաջնջուի կիլիկիան:

### Աղօթարար

ԳԵՏԱԿԻՐ ԱԲԱՋՆ. ՀԱՅՈՅ ԱՏԱՆԱՅԻ

ՄՈՒՇԵԳ. ԵՊ.

### Ապրիլ 25|8 Մայիսի Գահիրե

**Վահօր.**—Նպասանները կընան զբ'ուիլ կամ Ազգ. Պատրիարքարանի կամ Գահիրէի Հ. Բ. Ը. Միութեան Նախազահ Վահմ. Պոլոս Փաշա Նուպարի:

### Նամակ «Արարատ»ի Խմբագրութեան

Սուբ էջմիածնի Գէորգեան Հոգեոր Ճեմարանի Վարչութիւնը նուէր ստացաւ բագուաբնակ պ. Սիմէօն Հայումեանից իւր հանգույեալ եղբայր Քրիստափոր Հայումեանցի երկու հարիւր եօթանասուներկու (272) անուն գերմաներէն գրքեր, մեծ մասամբ քիմիական, բնագիտական, այլ և գիտական, բանասիրական բովանդակութեամբ:

Վարչութիւնս իւր քաղցր պարտականութիւնն է համարում իւր շնորհակալիքը յայանել նուիրատու պ. Ս. Հայումեանին, Մայր Աթոռի միաբան Գալուտ տէր-Մկրտչեանին, որի խորհրդով և միջոցով հասաւ մեզ ոյս նուիրաբերութունը. որ մէկ երկու հազար կարժենայ, Միաժամանակ վարչութիւնս հարկաւոր համարեց գրքերի ճակատին առանձին թերթիկներով յիշատակել հանգուցեալի անունն ու ազգանունը:

### Վարչութիւն Ճեմարանի.